

պետաց աշխատանքը և եթէ աշակեր-  
տաց ջանքը յաջորդ տարին հազարա-  
պատիկ պտղաբեր ըլլայ :

**Ենթա-ը պահ առէն ջուր սառեցնել:**

Այս 20 տրամ ամնիաքի<sup>1</sup> աղ, 18  
տրամ աղբորակ<sup>2</sup>, 28 տրամ սոտայի  
արջասպ<sup>3</sup>. զատ զատ փոշի ըրէ ու ա-  
մինը մէկէն կամաց կամաց խառնէ ու-  
թը տրամ ջրով, բարակ գաւաթի մը  
մէջ: Քանի որ աս աղերը կը հալին,  
ջերմաչափով խոթէ աս հեղուկին մէջ,  
կրտեսնաս որ ջերմաչափին սնդիկը  
կրցածնայ և զրոյէն ալ վար կիջ-  
նայ. թէ որ ուրիշ բարակ շիշի մը մէջ  
ջուր լեցընես ու շիշով հանդերձ աս  
գաւաթին մէջը խոթես, շիշին մէջի  
ջուրը կը սառի: Այս փորձը աւելի յա-  
ջող կը լլայ, թէ որ 5 մաս ամնիաք,  
5 մաս աղբորակ, 8 մաս սոտայի ար-  
ջասպ և 16 մաս ջուր գործածես, վո-  
ղի ան ատեն զրոյէն գրեթէ 21 աս-  
տիճան վար կիջնայ ցրտութիւնը հա-  
րիւրամաս ջերմաչափին վրայ:

Այս փորձով կրտեսնաս որ ( ինչ-  
պէս 35 երեսն ալ երկու խօսքով  
զուրցեցինք) մարմինները իրարու հետ  
բաղադրուելու ատեն, քիմիականներ  
գործութեամբ իրենց ջերմութիւնն  
ալ կաւելնայ կամ կը պակսի. աս յատ-  
կութիւնը հիմակուան բնալցյները  
կուտան ելեքտրականութեան կամ  
քիմիական ձգողութեան, որ երկու  
զանազան մարմիններ իրարու քով գա-  
լով կրնան ունենալ: Խակ աղերէն շա-  
տը ցրտութիւն կը պատճառեն՝ երբոր  
իրարու հետ այլեայլ բաղադրութե-

խառնուին. մենք հոս դնենք տախ-  
տակ մը, թէ ո՞ր տեսակ աղերը, ինչ  
չափով խառնուիննէ ցրտութիւն կը  
պատճառեն, և թէ այլեայլ բաղա-  
դրութեամբ ինչ աստիճան ցրտութիւն  
կունենան հարիւրամաս ջերմաչափին  
վրայ:

Աղ ամնիաք . . . . .	5 մաս	ցրտութ.
Աղբորակ . . . . .	5	
Ճուր . . . . .	16	
Աղ ամնիաք . . . . .	5	
Աղբորակ . . . . .	5	
Սոտայի արջասպ . . . . .	8	25°, 50
Ճուր . . . . .	16	
Ամնիաքի բորակուտ 1 . . . . .	1	26°.
Ճուր . . . . .	1	
Ամնիաքի բորակուտ . . . . .	1	23°, 88
Սոտայի ածխուտ <sup>2</sup> . . . . .	1	
Ճուր . . . . .	1	
Սոտայի ծծմբուտ <sup>3</sup> . . . . .	3	26°, 11
Բորակային թթ. 4 ջրախառն.	2	
Սոտայի ծծմբուտ . . . . .	5	26°, 11
Ծծմբային թթ. ջրախառն .	4	
Ճիմ . . . . .	3	30°.
Ծծմբային թթ. ջրախառն .	2	
Ճիմ . . . . .	8	33°.
Քլորեան թթուուտ 5 . . . . .	5	
Ճիմ . . . . .	7	34°.
Բորակային թթ. ջրախառն .	4	
Ճիմ . . . . .	3	46°.
Փոթաս . . . . .	4	

Այս ետքի չորսին բնական պաղու-  
թիւնը արդէն զրոյ ըլլալով, բաղա-  
դրուելէն ետքը ունեցած պաղութիւնին  
սեպելու է զրոյէն վար: Այսոնց  
նման դեռ շատ բաղադրութիւններ  
կան որ հոս դնելը առ ժամս աւել-  
լորդ է:

1 Nitrate d' ammoniaque.

2 Carbonate de soude.

3 Sulfate de soude.

4 Acide nitrique.

5 Acide chlorique.